

## ՆՈՐԻՆ ՍՈՒՐԲ Օ. Տ. Տ. ՎԱԶԳԵՆ Ա ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՅ

### ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ ՖՐԱՆՍԱ

Երաքի տուած իր պաշտօնական այցելութենէն ետք, Նորին Ս. Օծութիւն Տ. Տ. Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսը տաս օրուան անպաշտօն այցելութիւն մը կատարեց Փարիզ։ Պաշտօնական հոնքամանք չկրող այս այցելութիւնը եղաւ զարձեալ գեղեցիկ առիթ մը խմբիւ համար Եւրոպայի Հայութիւնը իր Կաթողիկոսին չուրջ։ Փարիզ ժամանելին և հիւրանոց իջևանիլին ետք, Վեհափառ Հայրապետը ընդունեց բազմաթիւ պատգամաւորութիւններ, եկած՝ ներկայացնելու իրեն իրենց որդիկան սէրը և անկեղծ յարդանքը։ Իսկ ամէն օր Առաջնորդարանի գանձիճին մէջ Նորին Սրբութիւնը ընդունեց բոլոր այն ողգայինները որոնք սրեւ հարցի մը համար փափաքեցան իր Աջը համբուրբէ և ականակցութեան մը առիթը ունենալ:

Փետրուար 12ի Կիբակի տաւած, Վեհափառ Հայրապետը Ա. Յովհաննէս Մկրտիչ Տաճարին մէջ ողջունեց իր ժողովուրդը պերճախօս քարոզպ մը, որ անգամ մը ևս թարմացուց հաւատացեալ ժողովուրդի սիրտին մէջ սէրը հայրենիքին և պաշտօնաւնքը Սուրբ Էջմիածնի Հայրենիքի կարօս մէր ժողովուրդի զաւակները լոեցին հրճուանքով և ուրախութեամբ բարի լուրերը և պատգամքը զար բերած էր Հայոց մեծ Հայրապետը։

Երկուշաբթիէն մինչև Ուրբաթ գիշեր ամէն երեկոյ Նորին Սրբութիւնը ընթրեց Հայ ընտանիքի մը յարկին տակ, շրջապատուած Հայ ողգայիններով։ Իսկ Հինգշաբթի երեկոյ, իր իսկ հիւրանոցին մէջ պատուոյ ճաշկերոյթ մը աւելին Նորին Սրբութեան Մարսիլիայէն յատկապէս եկած Հայեր, գլխաւորութեամբ Պարոն Մարտիրոս Շէլլէֆիանի և ներկայութեամբ Պարոն Նարաւէն Պիւլլիքիանի և Հոգ։ Տ. Վազգեն վրդ. Թաղոյիանի։

Այս կեսօրին, Վեհափառ Հայրապետը ձաշի հրաւիրուած էր յատկապէս Ժամանէն և Լիանէն եկած աղգայիններու խուօրի մը հետ, գլխաւորութեամբ Պարոն Մարտիրոս Շէլլէֆիանի և ներկայութեամբ Պարոն Նարաւէն Պիւլլիքիանի և Հոգ։ Տ. Վազգեն վրդ. Թաղոյիանի։

Այս հոգական Հայրապետը տեսնելու եկած էր նաև Անգլիայ Հայոց Առաջնորդ Գերշ. Տ. Ներօէս Եղան. Պաղապահան, որ Վեհափառ Հայրապետին հետ մնաց մինչև անոր մեկնուամի օրը։

Երբ Նորին Սրբութիւնը Փարիզ հասաւ Փետրաւար 9ին, յաջորդ օրն իսկ հետաձյնավ խօսեցաւ Երուսաղէմ Ամեն, Տ. Եղիշէ Պատրիարքին հետ, հրաւիրելու համար զի՞նք և Գերշ. Տ. Շահնէ Արքեպոս. Ամէմանը որ իրեն հանդիսայիւ գայլին Փարիզ Նորին Ամենապատութիւնը, ընկերակցութեամբ Տ. Շահնէ Արքեպիսկոպոսին, Փարիզ հասաւ Երկուշաբթի գիշեր և Վեհափառ Հայրապետան ընկերացաւ ճաշկերոյթներուն և հաւաքայթներուն։ Այդ տաթիւ տնօնք խորհրդակցաւթիւն մը ունեցան Նորին Սրբութեան հետ Եպիսկոպոսական Ժաղավի գումարումի մասին, և մեր Եկեղեցւոյ կետնքին հետ կտպաւած այլ հարցերու առընչութեամբ։

Ուրբաթ, Փետրաւար 17ի գիշերը, Փարիզի Կինթըրքոնթինենթու պանդոկի մեծ սրանին մէջ պաշտօնական ճաշկերոյթ մը կազմակերպուեցաւ ի պատիւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Փարիզի Հայութիւնը փութացած էր իր յարգանքի և սիրոյ զգացումները ներկայացնելու Նորին Սրբութեան։ Օրուան Առենապետութիւն էր Արքամեան Եւրոպայի

կաթողիկոսական Պատուիրակ Գերց. Տ. Աերովրէ Արքեպօս. Մանուկեսոն, որ հանդիսաւորապէս բացաւ երեկոյթը՝ ոզգոյնի գեղեցիկ խօսքով մը Եսրին Սրբութեան ուղղուած։ Փարիզի Եկեղեցւոյ Հագոբարձութեան Ատենապետ Տիմար Աեղբարկ Քարեան յաջորդեց Նորին Սրբազնութեան ճառով մը, ուր ուժգնօրէն պատկերացուց Տ. Տ. Վազգէն Վեհափառ նուաճումները և Կաթողիկոսական գահին վերածաղկումը վերջին քառներկու տարիներու ընթացքին։ Այսուհետեւ գլխաւոր խօսովը եղաւ Ամեն։ Տ. Եղիշէ Արքեպօս. Տէրտէրեան, Պատրիարքը Հայ Երուսաղէմի։ Պատկերաւոր, կուռ և բանաստեղծական թռիչքով մը որ յատուկ է իր ոճին, ան գծեց Վեհափառ Հայրապետի կեանքն ու գործունէութիւնը իրեն հովատապետ, իրեն շինարար, իրեն իմաստուն և հեռատես Հայրապետ, Վերջին խօսքը ներկաներուն ուղղեց Նորին Սրբութիւնը, նոխ յայտնելով իր շնորհակալութիւնը և յուղումը որ Փարիզ իր կտարած անպատճոն այցելութիւնը վերածուեցաւ տօնի մը և հանդիսութեան, շնորհիւ Հայ ժողովուրդի սիրայն և համակրանքին հայրենիքին և Մայր Աթոռ Ա. Էջմիածնին։ Ապա մտերօնիկ և զգայուն շնչառով մը Նորին Սրբութիւնը խօսեցաւ իր ժողովուրդին հետ, հայկական գիտակցութեան և հայկական գիտութեան հետ կապուած զանազան հարցերով։ Զրոյցի ոճով մը ան իմաստնօրէն և բարձր զգայնութեամբ մանրամասնօրէն քննարկեց Հայ մնալու և հայկական ինքնութիւնը հարազատօրէն պահելու գուշաբռութիւնները, մանաւանդ արտասահմանեան պայտմաններու մէջ, և կոչ ըրաւ արտասահման ծնած և օտար մշակոյթներու երկինքին տակ մեծցող Հայ երիտասարդութեան որ ոչինչ զիջին հայկական իրենց ինքնութիւններ՝ այսօրուան աշխարհը յաւզող հոսանքներուն ժեղք։

Այդ երեկոյթին Փարիզի Քաղաքապետը զրկած էր յատուկ նամակ մը իր ներկայացուցիչին միջոցաւ։ Ատորե կու տանք այդ նամակին գեղեցիկ բովանդակութիւնը։

## LE MAIRE DE PARIS

Paris, le 17 Fevrier 1978

Sainteté,

C'est aujourd'hui seulement que j'ai appris que Votre Sainteté était de passage dans notre capitale et qu'Elle y achevait son séjour.

Les liens d'amitié séculaire tissés entre la France et les Arméniens, et la signification exceptionnelle que prend, de ce fait, la présence de Votre Sainteté au milieu des fidèles de son peuple venu en grand nombre trouver refuge au foyer de la nation française, me font regretter vivement d'avoir été informé si tardivement.

J'aurais eu à cœur, en effet, de recevoir comme il sied, Votre Sainteté en cet Hôtel de Ville pour lui addresser le salut déférant du peuple de Paris.

Mon collaborateur Bernard Billaud étant indisponible ce soir, j'ai chargé Monsieur Jacques Rigoult de me représenter auprès de Vous et de Vous faire tenir ce message d'estime et d'amitié.

Je prie Votre Sainteté de bien vouloir agréer l'hommage de mes sentiments les plus profondément dévoués.

Jacques Chirac

Sa Sainteté Vazken

Patriarche Suprême et

Catholicos de Tous les Arméniens

վերոյիշեալ ճաշկերոյթին ներկոյ էր նուև Պելմիքայի Հայ համայնքը ներկայացնող տաս անձնբէ բազկացոմծ պատուիրակութիւն մը, գլխաւորութեամբ Պելմիքայի Հայոց Գաղութային Վարչութեան նախագահ Տիար Եղուարդ ժախանի:

Նոյն Աւրաթ օրը, Կրեկոյեան ժամը 6ին, Վեհափառ Հայրապետը պաշտօնական այցելութիւն մը տաւաւ Ֆրանսայի Արտօքին Գործոց նախարար նորին վահմութիւն էնի Տը Կրենկոյի: Նորին Վեհափառութեան կ'ընկերանային Գերշ. Տ. Աւրովրէ Արքեպիսկոպոս, Գերշ. Տ. Շահէ Արքեպիսկոպոս և Գերշ. Տ. Ներսէս Եպիսկոպոս: Վեհափառ Հայրապետի կառքը հիւրանոցէն մինչև Քէ ա'Օրսէ տաւաջնորդուեցաւ յատուկ սոտիկան շաբախումրով և նորին Արրութիւնը Քէ ա'Օրսէյի մաւարդին ողջունուեցաւ Արտօքին Գործոց վահմ: Նախարարին կողմէ: Էկա ժամ տեսզ տեսակցութեան ընթացքին նորին Արրութիւնը հետաքրքրական խօսակցութիւն մը ունեցաւ Ն. Վահմութեան հետ, ընդհանրապէս Հայերու և Հայ Եկեղեցւոյ կացութեան մասին, բայց յատկապէս Ֆրանսա ապաստան գտնող թրքանոյ և Լիբանանահանայիրու մասին, որոնք գժուարութիւններու կը հանդիպէին վերջերս: Այդ առթիւ Արտօքին Գործոց նախարարը հետաքրքրուեցաւ Երուսողէմայ և Գերշ. Տ. Շահէ Արքեպիսկոպոսն ներկայացուն նորին վահմութեան այն հարցերը որոնք կոպունէին Երուսաղէմ ընակող քրիստոնէական համայնքներուն հետ: Խօսակցութեան վերջաւորութեան, Ն. Վահմութիւնը որոշեց յատուկ հազորդագրութիւն մը զրկել թերթերուն այս տեսակցութեան մասին: Մտորե կու առնք Փարիզի թերթերուն մէջ հրատարակուած այդ հազորդագրութիւնը: —

*Mr. de Guiringaud, ministre des affaires étrangères, a reçu, vendredi 17 février, Sa Sainteté Vazken I<sup>er</sup>, catholico de tous les Arméniens, qui était accompagné de Mgr. Adjemian, adjoint de l'archevêque de Jérusalem, et de Mgr. Manoukian, délégué du catholicos en Europe. Sa Sainteté Vazken I<sup>er</sup> est patriarche d'Etchmiadzine en Union soviétique. Le ministre — indique le Quai d'Orsay — a souligné que les droits et priviléges historiques des communautés chrétiennes en Terre sainte devront être respectés dans le cadre d'un règlement au Proche-Orient. Il a rappelé la position de la France en faveur de la conservation et de la protection des Lieux saints des trois grandes religions monothéïstes, auxquels notamment une totale liberté d'accès doit être assurée.*

Շաբաթ կէսօրին. Վեհափառ Հայրապետը սոտիկաններու շքախումրով մը առաջնորդուեցաւ օգտկայան, ուր փաւթացոմծ էին Երուսաղէմի Հայոց Պատրիարքը, Արքամեան Եւրոպայի կոթողիկոսական Պատուիրակը, Գերշ. Տ. Շահէ Արքեպիսկոպոս Աճէման, Գերշ. Տ. Ներսէս Եպիս. Պօղապալեան, Գերշ. Տ. Գիշտ Եպիս. Խոգհանչեան, վարդապետներ, քահանայ հայրեր և մեծ թիւով ազգայիններ: Պատույ սրահին մէջ ներկայ էր սաև Սովետական Դեսպանատան Առաջին Բարեւզրու Պարուն Գէորգեան: Վահափառ Հայրապետը մինչև օգտանու առաջնորդուեցաւ խումբ մը եկեղեցականներու և ազգայիններու կողմէ, և մեկնեցաւ գէպի Մասկուտ և Երևան, հրաժեշտ առնելէ հաք իր ընկերութեամբ, ուրախ և չողուն արածագրութեամբ: